

Ըզկուսութեանն այտք փըթիթ  
կորուսանենն ի ծիծաղ .  
Թե՛րթ մի անկաւ ի հոգւոյն  
Ի հեշտութեան յայն ժամուն :

Այսպէս երազ եւ թեթեւ  
Են երկրածին բերկրութիւնք ,  
Քան ըզգարնան շոյտ ըզթեւ ,  
Եւ ոչ բերող զայն ծաղկունք .  
Այլ գերդ տաղտուկ ինչ աշուն  
Որ ձըզէ հետս սին տերեւս ,  
Կընճիուն եւ խորշքս թողուն  
Եւ յանարօր ցաւոց դէմն .  
Ակօսք՝ որ ոչ տան բողբոջ  
Բայց խայթըս՝ փուշ ի հոգւոջ :

Մեք այլ բնութեան յայս չըրջմունս  
Եւ ի բերկրեալ սըրտից կիրս ,  
Թէ՛ ի նոցին յեղյեղմունս  
Հեշտից ի հեշտ ցանգ խընդիրս ,  
Եւ թէ՛ ի մերթն յափրութեան  
Ի վայելից անփոփոխ ,  
Որպէս ի ջերս ամարան  
Բնութիւն՝ յերկնից ցանգ արփող ,  
Մեք՝ ոյց վայելք են լոկ ցաւք ,  
Գիտեմք՝ հեշտից եւս են դաւք :

Մեք որ վըշտաց ի ստուերին  
Հայիմք յայլոց ի բերկրանս՝ —  
Չերդ ի մըթան անդ հիւղին  
Աղքատ նըստեալ ի տուայտանս ,  
Եւ ընդդէմ՝ յաչս իւր ցոյան  
Վառ ջահք զրացւոյ իւր ճոխին , —  
Եւ աստուած՝ բարձր եւս սլանան  
Աչքս ուր կարծի Տէրունին .  
Եւ ասեմք . Այսք ի ներկայ ,  
Բայց մեք՝ լիցուք , ո՛հ , ի նայ :

Ի նա՛ , ի նա , ցանդ ի նայ ,  
Ի նա՛ մեր սիրտք , ի նա բիբ  
Ի նա որ ոչն յամենայ  
Տալ եւ զանուշ զերդ տըտիպ .  
Որ եւ ընդ քօղ արտասուաց  
Չողուոյս դիտէ մեր ըզվէրս ,  
Գիտէ քանի՛ խորագզաց ,  
Քանի՛ ճընչեալ հեծք ի ներս ,  
Եւ յանմըռունչ մերս ի սուզ  
Ո՛ր հուր ի սիրտ եւ ձօն խունկ . . .

Որ ոչ զոր ետ մեզ բաժակ  
Պիղծ եւ խառնակ համարի  
Չի արտասուաց ջերմ կայլակ  
Յումպան անդ յաչաց մեր թորի .  
Որ ետ՝ գիտէ զինչ ըզգան  
Սիրտ սիրելիաց իւր ուշով ,  
Չինչ հառաչանքն ասեն բան ,  
Չինչ աղեկէղն անդ վըրզով .

Չինչ զանձկալոյն տալ զանուն  
Մինչ շուրջ թափուր կայ անհուն . . .

Ի նա՛ , ո՛հ սիրտ իմ , ի նայ ,  
Ի նա եւեթ յուսացուք ,  
Ի նա որ քեզն ի մերձ կայ ,  
Չինչ թէ՛ հեռի մահացուք .  
Որ հրամայեաց թէ՛ « Կըրեալ »  
Ո՛չ ասացէ եւ « Խընդալ » .  
Յերկիր ասաց զառաջին ,  
Չմիւսն ասացէ քեզ յերկին .  
Ժուժեաց աստ սիրտ իմ ժուժեալ ,  
Չի զուարթ լիցիս անդ ուր նա :


Հ . Խ . Գ .

ԱՇԽԱՏԱԳՐՈՒԹԻՒՆ

Կոստանդնուպոլսոյ Այա-Սոփիա եկեղեցին :

Երբոր չորրորդ դարուն ատենները  
արեւելեան կայսերութիւնը ձեւացաւ , և  
մայրաքաղաքն ալ Տիւզանդիոն եղաւ ,  
մեծն Կոստանդիանոս տաճար մը շինեց  
'ի պատիւ պաշտաման քրիստոնէական  
կրօնից՝ որուն պաշտպանն էր , և ընծայեց  
զայն աստուածային իմաստութեան ու  
կոչեց Սբեօղան Իմաստութիւն կամ Այա-  
Սոփիա : Բայց տասուիրէք տարի ետեւ  
երկրաշարժէ մը փլէլով՝ Կոստանդ որ-  
դին նորէն շինեց զայն աւելի մեծ ու  
ընդարձակ . անկէ հարիւր տարի վերջը  
արիանտներն այրեցին . և Սէօդոս ու  
Նիկադէոս կայսերք նորէն շինեցին  
Յուստինիանոսի ժամանակն բուրբովին  
աւերակ դարձաւ , ուստի կայսրը նորէն  
շինեց 532ին . նոյն ժամանակէն 'ի վեր  
այնչափ հրկիզութեանց ու երկրին սա-  
սանութեանց մէջ՝ երբեմն երբեմն նո-  
րոգութիւլ անխախտ տ մնաց , ու մինչև  
մեր օրերը հասաւ :

1 Մեր պատմագրաց մէջ կը յիշատակուի թէ  
Քրիստոսի 991 թուականին ատենները՝ Վասիլ  
կայսեր իշխանութեանը ժամանակ , ահաւոր եր-  
կրաշարժով մը Այա-Սոփիայի տաճարը մեծ ա-  
ւերմունք կրեց , ու գրեթէ անգարմանելի սե-  
պուած պատառուածներ . « Վասն որոյ բազում  
լան եղև , կ'ըսէ Ասողիկ , արհեստաւոր ճարտա-  
բացն Յունաց առ 'ի վերստին նորոգել ' . այլ անդ  
գիպեալ ճարտարապետին հայոց Տրդատոյ քա-  
րապորժի՝ տայ զօրինակ շինուածոյն իմաստուն  
հանձարով , պատրաստեալ զկազապարս կազմուս  
ծոյն , և սկզբնաւորեալ զշինելն , որ և գեղեցկա-  
պէս շինեցաւ պայծառ քան զառաջինն » :



Յուստինիանոս, որ հասարակաց խեղճութեանց ատենն ալ միշտ փառաւոր շէնքեր շինելէն ետ չէր կենար, առատաձեռն լիութեամբ ոսկի գործածեց, ջանալով որ որչափ կարելի է Մ. յա-Սոփիան մեծագործ ու փառաւոր շէնք մը ըլլայ: Մեծող շէնքին կատարումը հինգ տարի քչեց, այսինքն 532ն սկսաւ 537ն լմնցաւ. իսկ ճարտարապետներն էին Մ. րտեմիոս և Սիդորոս: Մ. րտաքին տեսքը քառակուսի ձևի վրայ է, երկայնութիւնն է 270 ոտք, իսկ լայնութիւնը 240: Ղախտը երկու կամարակապ և սիւնազարդ դահլիճներէ ձևացած է, որոնցմէ մէկը գետնայարկը կը տանի, իսկ մէկալը վերնագոյն դահլիճները կը հանէ: Մեծահասուր արտաքին տեսքը անհետեւութեմ ու անզարդ բան մը կ'երևայ, և զարդ տուող բան մը կայ նէ գմբէթն է, որուն բարձրութիւնը 180 ոտք է ու լայնութիւնը 100, և մէյմըն ալ չորս որմակալներն՝ որոնք զայն հաստատուն կը բռնեն: Սերևայ թէ ճարտարապետները բոլոր իրենց հանձարը և մեծագործ կայսեր հարստութիւնը գործածեր են եկեղեցւոյն ներսի կողմը զարդարելու: Սերս մտնելու համար նախ չորս պղնձէ ոսկեգօծ դռներէ պէտք է անցնիլ, որոնց առջև երեսուցուերկու ոտք լայնութեամբ դահլիճ մը կայ, որն որ ամբողջ եկեղեցւոյն ստորին կողմը բռնած է. վերջը պէտք է նոյնպէս ուրիշ եօթը պղնձէ դռներէ անցնիլ, որոնց վրայ դարձեալ ուրիշ դահլիճ մը կայ, վերջապէս ժամուն մէջտեղը հասնելու համար դեռ պէտք է դարձեալ պղնձէ ինը դռներէ անցնիլ: յամուն ներքին ընդհանուր ձևը յունական խաչաձև է, ինչպէս քիչ շատ նոյն ձևի վրայ շինուած են ընդհանրապէս հին եկեղեցիները: Մեծիմաստապէս մէջտեղը չորս կամարաձև յարկերու վրայ կեցած է գմբէթը, իսկ այս կամարաձևներուն հաստատութիւն տուողներն են չորս քառակուսի սիւներ չափաւոր բարձրութեամբ, և երկայնութիւննին քառասունըթօթը ոտք է:

Մ. յս շէնքս չափաւորապէս համեմատութիւն ունի շինուածքին մէջ, և

թէպէտ հիմակուան ճարտարապետութեան հետ բաղդատելով՝ արուեստի մեծ պակասութիւնք կը տեսնուին, բայց իրեն հնութեանը համար մեծ յարգ ունի: Մեծէն առաջ այս շէնքին վրայ տեսնուեցաւ քառակուսեաց ու դնտաձևներու համեմատութիւն մը, և անկէ վերջը նոյն ձևի վրայ շինուած եկեղեցիներու նախագաղափար եղաւ: Սնչպէս որ գիտուն մարդ մը կ'ըսէ, ըստ ինքեան գեղեցիկ մտածութիւն է յունական խաչաձև ժամու մը վրայ գրմբէթ բարձրացընելը, և այդպիսի մտածութիւն մը հանձարաւոր մտքերէ մինակ առաջ կրնայ գալ. բայց գործարութիւնը դեռ այն միջոցը դժուարին էր, և մէկէն չէր կրնար կատարելագործութիւնը ունենալ: Սրաւ Մ. յա-Սոփիայէն վերջը շինուած շատ եկեղեցիներ կան որ ճարտարապետական արուեստին վերաբերեալ շատ բանի վնքը կը գերազանցեն, սակայն քիչ են. նոնք որ կարենան իրեն հաւասարիլ բազմազանձ ճոխութեան նկատմամբ, որով կարծես թէ կերպով մը կը ճմարտի նոյն ատենի Յոյն պատմագրաց այս շէնքին վրայ ունեցած չափազանց մտածութիւնները, որոնք ամենայն կը բարձրացընեն զանիկայ. կ'արդարանայ դարձեալ Յուստինիանոսի փառասիրութիւնը ցուած ան խօսքը, որ երբոր առաջին անգամ տաճարին մէջ մտաւ, ըսաւ:

“Յաղթեցի քեզի, ո՛վ Սողոմոնն”:

Մեծող վրայի յարկը լայն քարերէ շինուած է, որով և ամենեւին փայտ չգործածուեցաւ, և պատճառը կրակին վախը եղաւ, որ ինչպէս մեր օրերը, ասանկ նոյն ատենէն սկսած էր Սոստանդնուպոլսոյ ահաւոր հարուած մը ըլլալ: Վմբէթը ճերմակ ու ծակոտկէն աղիւսով մը շինեցին, որուն թեթևութիւնը մեր գործածածէն հինգ անգամ աւելի էր, և զոր մեծ ծախքով հուողոս կըրղւոյն մէջ պատրաստել տուեր էին: Ենքին քարերը և աղիւսը իրարու հետ միացընելու համար՝ կրի ու կուպրի տեղ հալեցուցած կապար թափելով գմբէթին զարմանալի ամրութիւն

մը տուին : Այնպէս զոր-  
 ծածուած նիւթոց մէջ ամենէն հասա-  
 րակը՝ աղնուագոյն ու սակաւագիւտ  
 քարինք էին . իսկ սիւները յասպիս ,  
 պորփիւր , կոնսալիոյ կանաչ ու Ագիւ-  
 տոսի կրանիթ քարերէ ձեւացած էին :  
 Ինչուան մեր օրերը կը տեսնուին եկե-  
 ղեցոյն արևելեան ու արևմտեան ծայ-  
 րերը ու թ պորփիւր սիւներ , զորս Սար-  
 կիա անուանով հուլմայեցի այրի կին մը  
 Յուստինիանոսի ընծայեր էր . և որոնք  
 երկաթի շրջանակներով կապկրպած են՝  
 որպէս զի երկրաշարժի ատեն չկործա-  
 նին : Իսկ որմերուն վրայ ագուցուած  
 էին գաղտակուր , ալատ , սարգիոն , և  
 ուրիշ անգիւտ քարեր . պարապ մնացած  
 տեղերն ալ ոսկեղէն արձաններով ու  
 միւսինն նկարներով զարդարուած էին :

( Սմանեանց Աստանդնուպոլիսը գը-  
 րաւելով ( 29 մայիս , 1453 ) Այա-Սու-  
 Ֆիա եկեղեցին ուրիշ շատ շէնքերուն  
 պէս հիմնայատակ չեղաւ : Վրիստո-  
 նէից գլխաւոր եկեղեցին՝ Տաճկաց  
 գլխաւոր մզկիթը եղաւ , ու Սէհէմէտ  
 Բ իր կրօնից պատուիրած աղօթքը մա-  
 տուցանելով՝ շնորհակալ եղաւ Աստու-  
 ծոյ այն տեղւոյն մէջ , ուր նախնիքաց  
 օրը երկնային օգնութիւնը խնդրեր էր  
 իր անձին ու մայրաքաղաքին համար քը-  
 ղիստոնէից վերջին կայսրը Աստանդին  
 Ալպէոլոզ : — Յուստինիանոսի շինած  
 մայր եկեղեցին՝ մզկիթի մը յարմարը-  
 նելու համար շատ փոփոխութիւնք ը-  
 նել հարկ չեղաւ : Արտի կողմը չորս Բ-  
 նաբէ կամ աշտարակներ շինեցին ( Սմա-  
 նեանք , թեթև և հաճոյական ճարտա-  
 րապետութեամբ , որոնց վրայէն Բեդ-  
 շիմերը բարձր և նուագաւոր ձայնով  
 Տաճկները աղօթքի կը հրաւիրեն :  
 Իսկ եկեղեցոյն ներսի կողմը աւելի  
 կերպարանափոխութիւն ունեցաւ : ( Ս-  
 մանեանք , որոնց կրօնքը պատկերաց  
 տրուած յարգութիւնը կը դատապար-  
 տէ , Այա-Սուֆիայի մէջ գտնուած նը-  
 կարները կամ բոլորովին անհետացու-  
 ցին , և կամ կրով ծեփեցին : Այսպիսի  
 ընդհանուր աւերմանէ մը ազատած քա-  
 նի մը նկարք , կամ աւելի լաւ ըսենք ,

նկարներու կտորուանք , ինչուան մեր  
 օրերը մնացած ըլլալով , անոնց յարգը և  
 կորստեան ցաւը աւելի մեծ կ'ըլլայ :  
 Ինչուան հիմա կը տեսնուի Աստու-  
 ծածնայ պատկեր մը , աթուռի վրայ նը-  
 տած , որ իր ծնգացը վրայ բռնած է  
 զմանուկն ( Յիսուս , երկու կողմերնին  
 մէյմէկ թեւատարած զուարթունք , և  
 վերն ալ այլ և այլ սրբոց և սրովնէից  
 գլուխներ : Վրիստոսի տեառն մերոյ  
 պատկերք մ'ալ կայ , որն որ կ'օրհնէ  
 իրեն ոտիցը առջև ընկած կայսր մը :  
 Արիշ այլ և այլ քրիստոնէութե յիշա-  
 տակք ալ կը տեսնուին , մասնաւորապէս  
 քարեղէն աւազաններ , զորոնք Յոյնք  
 իրենց եկեղեցեացը քով կը դնէին , որ-  
 պէս զի մտնողներն աչուրնին լուան . ա-  
 տոնցմէ մէկուն վրայ ինչուան հիմա կը  
 կարդացուին յոյն լեզուով այս խօսքերս .

« Լուս ախորէնու-Բի-նսոյ Բի-Ռայն զաչս » :

Այնպէս զորս հին աւագ խորանին  
 տեղ՝ խորշ մը շինած են ( Սմանեանք ,  
 երեսը դէպ ՚ի Սեքքէ և Սեփինէ  
 դարձուցած . անոր մէջ է զուրանը , և  
 առջևը երկու կանթեղք որ միշտ կը  
 վառին . չորս կողմը այլ և այլ խորհրդ-  
 դաւոր խօսքեր փորագրած . բոլոր եկե-  
 ղեցոյն յատակն ալ տաճկական գոր-  
 գերով զարդարուած է : — Հոն թա-  
 դուած են ( Սմանեան թագաւորաց մէ-  
 ջէն շատը , և Սուլթան Սիւլէյմանի որ-  
 դին Սուրատ իր 120 զաւկրներով :

Սեր հոս դրած պատկերը՝ Այա-Սու-  
 Ֆիայի վերջին նորոգութեանը համար  
 եղած հանդէսը կը ներկայացնէ : Սուլ-  
 թան Ապտիւլ-Սէճիտ , որ ժողովրդոց  
 բարօրութեանը համար ունեցած փու-  
 թոյն հետ՝ արուեստից սէրն ալ միա-  
 ցուցած է , Աստանդնուպոլսոյ թէ իր  
 հնութեամբը և թէ պատուականու-  
 թեամբ պարծանք ընող այսպիսի շէնքի  
 մը նորոգութիւնը՝ անուանի Յոսսամթի  
 ճարտարապետին յանձնեց . և երբոր  
 1849ին շէնքը լմնցաւ , թագաւորը բո-  
 լոր աւագանոյն հետ մէկտեղ յուլիսի  
 13ին հանդիսաւոր առաջին մուտքը ը-  
 րաւ՝ իր կրօնիցը պատուիրած մաղթան-  
 քը մատուցանելու :